

սակայն Ներողութեան արժանացած քրիստոնեային, որ կը գծեակի իր կրտած տառապանքներու մասին Ան կրտած տեսական տանչնաքի գտասպարաբերութեան բայց կը քատար զայն ժամանակուն պատմիժով մը, գոյնիվ էլ ունինչով բազգատմամբ իր յանցանքին. և սակայն նորէն կ'ընդունի Բանաւոր կը թուի՞ ասիկա ձեզի.

վերջացնելու համար, պէտք է մատ-  
նահշել վիշտին ուրիշ մէկ օգտակարու-  
թիւնը, որ նրբազգած հոգիներուն համար  
զօրաւոր միմիթարութիւն մըն է: Ան ապա-  
ցոյցն է մեր սիրոյն՝ հանդէպ Առոտեցոյ և  
միւս հոգիներուն: Մէկը իրապէս սիրել  
այդ սէրը ասութեան անոր արտայայտելլ  
չէ: Բայսերը այստեղ ոչինչ կ'ապացուցա-  
նեն, և ամէնէն պէտափառ հաւատառում-  
ներն իսկ ասութիւններ կրնան բլլալ: Մէկ  
սիրել՝ գործել է անոր սիրոյն, ընծայել է  
իր աշխուժութիւնը, Կր ցաւը, իր ջանք-  
անոր: Գործնապէս՝ մէկը սիրել տառապիտ  
է անոր սիրոյն: Զենք սիրեր իրապէս՝ եր-  
պատրաստակամ չենք կրելու տառապանք  
անոր անուննեւ: Ուրեմն, գործութիւնը զե-  
րացանց առիթն է ըստել Ասոտեցոյ: —  
«Կը սիրեմ քեզ ւ ևս գտահ եմ ատոր  
Վասնգի գործնապէս կը յայտնեմ ատիկի-  
ես քեզի: Քեզ կը բերեմ իմ տառապանք»  
Դուն ես տուեր՝ ամէն ինչ որ ունիմ, և  
ինչ որ եմ: Մարդացար ինծի համար: Ո-  
յանձն առիր աղքատութիւնը մոռըին:

չարչարանքը խաչին : Թոյլ տուր կիմա, որ,  
իմ կարգին, իմ իսկ էռթենէն բան մը տամ  
քեզի : Եւ ահա՝ իմ վիշտս, իմ անձկու-  
թիւնս, իմ զրկութիւնս : Կնդղունիմ զա-  
նոնց, հաւորդ Ալլաով քո իսկ անձկու-  
թիւններուն, և զանոնց կը նորիբ քեզի,  
քու գործ շարունակիլու համար Քանի  
որ այս ամէնց կրեցիր նոգիներու փլրկու-  
թեան համար, ե՞ս այ կուգամ իմ աշխա-  
տանքս միացնել քուկինիդ, իր լուումին  
հասցնելու համար փրկութիւնը աշխարհնուա-  
Քիստոնէստար տառապիլ՝ աստուածալին  
շնորհներ բերել է, անոնց պակասու ունե-  
ցողներուն : Առաքելական գործ մըն է ա-  
տիկա : Ասոսվ, լոյսի անկարգիր կը գու-  
նան մարդկէ, փառսու մը՝ որ նաւարեկու-  
թիւնները կ'արգիլէ : Եւ բանաստեղծ մը  
կրցած է հնուեալ գեղեցիկ խօսքերը զնե-  
Քիստոսի, ըթիներուն . . .

ԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՊԱՏԿԵՐ

## ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

U.S.A.

Նկատի ունենալով այն իրազութիւնը որ նման մտահոգութիւններու սպասարկու աշխատանքը մը չէր կընար յամինալ, թափախի յանրադասնութեանց չըրաց (ինչպէս չէր կընար զուռաբութիւն), և անելի մարտութեաններուն եղաց մը անքրի իմացական ժողովրուն, հետախոյզութեանն դործերուն ընթերցումէն իրաւափող, ու անօնց միջուկը զարդարած զեղանատանքուն նման համակերպ աշխատութիւն կամացի ըլլալուն համարի վրա կամաքը իմաստի մարտկութիւն անապահութեան թօնի մը մէջէն տարտղնել կարելի շահեականութիւնը դպիս թուացում, թափում (ընթերցումը յանակ ուրիշ քիչ բան է մէզմէ շատեաննամար), զողու եմ հեղաձ լայն մէլլերութեանք, ուրիշներու կողմէ կատարուած վկայութեանց շահագրծումէն: Կը զգամ անպատճեն թիւնը պատամահետո, մարտրահետառն գրեթե արքաթիւն: Բայց զիմեան որ սիրոյ, կիրքի իննազման զործեր, այդ իսկ հանգամանքով կը նեռուին, եթիք է որ չ'ետեն չըսնեն երանիի անպատճան ատառութեամբ մը որ բոյոց մարդարքները կը փերառէն, կազմէն ետք անօնց ուժն ու համարի:

Եթէ երբէք, տեղ տեղ, զուք կը գտնէք մշցիւրավներ, անշուշտ՝ չափաւոր, ատիկա արդիւնքն է ստակութեան, պայծառութեան պահանջի մը:

Զքիս մէշ այզիս, անէի լու բանաւը,  
Քան անկար այօրդ, տառապդ՝ զիմիկը:  
Ցաւելիք իւ անիմ անթնեննէ կազմէլէ:  
Նո զաման եւ քափէ՞մ ու ուզաց գերե ային,  
Խիստե՞մ գե զեռածին, ջօռքաբնց պարտասնէ:  
Եւ այինք այս անէ՞մ ամ ամ, սնանքան,  
Անզրէն, արցանին, տանշանին ալ նամքայ.  
Ու պետ անմ հանաւ, ան ենիքն ուսպէ՞ր:

Դուք ևս, եթէ զիտնաք քրիստոնէա-  
բար տառապիլ, կը գտնաք ուրիշները ի-  
րինց անտարբերութենէն գուրս հանդ,  
չերմութիւն ստեղծող հոգիներու այն խում-  
բէն, որնք աշխարհը կը լուսաւորեն ու  
կը փրկին:

Digitized by srujanika@gmail.com

ա) Միասն Մեծարքոց լոյս է տեսած ձայշենիք անդգերին մէջ 1924ին, ուրիշն քուն տարի ա- աշ Ներկայ այլատառն քին: Գրական և ուսումնա- բարութիւնն մը է անեկա, մանրական զեր վեր- ժամանակ մը զարգացող: Ձայն կրկնէն ձեռք պանդ- ամազպական տեսա մը տալուն նպատակիվ, պիտի չը անահեր չարաչար վարութիւն իմ արդէն սպառա- ամին հետ: Ատ զատաճառը որ այլ մնադրու- թեան մէջ զուք կը հանդիպիք առաս փաստի, պացուութիւնի, ինչպէս կրուի:

р) Վահան Թէթևանց գրուած է 1934ին, ուրեմն  
տառ տարի առաջ, մեր բանաստեղծութիւնը  
ահազդուող հարցում իրեք հանդէս ու նոյն ա-  
նոն մեր հոգին մէկ պատասխանը հորդքա-  
չող վկայութիւն, որ դարձեալ գրական առան-  
ձնակիրառութիւն մըն է, Միամ Սննդաւենցի թէքնի-  
ուով: Աւագ պատասխանը որ զայն այլ կերպարան-  
ներին առեր կատար ՀԱՍՏԱՏԱԿԵՑ, հարկ չի  
այ կրնենա, նոյն է միտ:

զ) Խորեն Զարդարեանց, լոյս տեսած՝ 1925 - 26 հայրենիք Հանգեսին մէջ, զարձեալ, մենագրութեալ ըստ կողման՝ 12

Դիւս աղ իր կարգին։  
Դ) Տիրան Զրաբեանը, ընդհանուր կազապարին  
և այլ քայլ կա ուստի ի միւնքեան։

(\*) Այս եղանակը պիտի դարց կամքման մեջ շարժանախնդիր էն (մասնաւորպարա Արձեկայա վճարատառթեան մէջ որ սրբինեան գիրքը որ պատճ էր կարգի) երբ հետաքանի մը՝ աղօր անեկի, ի դրէ դրապանիք, կառներ, առանց զարգացման մը երբ թէ ապացուածութեան գալուն փառական առաջարկ է. Ե. Երեսնական է այս շարժանախնդիր սրբինեանը, ի հասունութեան (Եղանակ Հայութ) մեջնէր, անցնական գրեանինեան որևէ յառաջանաւութեան մէջ պատճառական առաջարկ է.

պետութենէն, վասնդի սկզբանած է ՀԱՐՄԱՊԱՏԿԻՐԻ  
յղացումէն առաջ՝ Սեռոյ, Զրաքեան տակաւին  
շատ պաշաճ։ Ասիկան կը նշանակէ թէ ի՞ր գոտեա-  
նութեան յարացած հարցերը մատ կը կամմնէ-  
որուան հետաքրքրութեանց, գէթ անոնց համար  
որոնք գրագիտին մտկիրները եղան, և կամ  
անոր համբաւին զօրչակիրները, և կամ նորէն,  
այս ու այն նկատումներով, առ ու առ փոքրելու,  
առ ու առ համբաւելու մատասն հաշվաներով կը խօսին ու կը  
փառարաննեն իր հերքամթշ, կազի նաև համար-  
ակելով կամ Նանդութելով քանի մը զույթ բան  
արդար ներախուարհէն։

ժամանակով իրարմէ հեռու, զոքաղութեան է խնկով բաւական տարբերութիւնները հասաւուզ վկայութիւնները, որոնք կը կազմեն առարկա ու ընթացքակ շարքը, ոչ այլայլուն են, այ նւազագույն կամ զանցան առողջ գրողներու որբեն, զատապութեան, արքէքին շրջըշը իմ իրուց կը մնայ հաւատարիմ իր կիմանակն չափեան: Ներսուա տարի առաջանան զնահատան քը պահէ իր ուժը՝ հականին մէջ, ժամանակին ենտ որցամաս ու արձակութեան նորոգութեարքը, նշ որ զրեր եմ ձին Անսուածին տառամային այս, օրինակի համար, Միհեան (1914) հանդեւ մէջ, կը պահէ իր էական պարուն ներըց նաև նախատանիք ներց ու Անս Սեղբառան անըն նորիւած, ներկայ ՀԱՍԱՊԱԿԵՒՐԻ, արքին:

իմ ՀԱՍՄԱՊԱՏԿԻՐԵՐ, կը հրկնեմ անգամ մըն  
վ վկայութիւն մըն է: Գատերազմէն յետոյ,  
երբ ուստարագութիւններ հասկնալի տաղնապ-  
րու նեթակայ, ամէնէն առաջ ուրացնալու իր  
ոք երեց սերունդներուն ժառանգութիւնը:  
արցուց թէ ի՞նչ էր շահը այդ ապերախտու-  
ան: Միւս կողմէն երցներէն վերապրողները  
նենց առաջ կուրեն և երասութիւնը չկամարձա-  
նին իրենց արժէքները սա կոստածէն ապա-  
նուու ալլապէս ցուռաւ սերունդներուն: Տարիեւ  
օրէնքները ունի: Ամէնէն կորուին, զ. Արտակ


Զօպանեան, որ աւելի քան կես դար սպասարկեց Արևմտահայ Գրականութեան, որ կը հասկցուի՝ անոր պատմաթեան նոյն տաեն, ծրկողը Մեծ Պատմագլմէն անմիջապէս առաջ ձեռնութեակա, ինչ իր գործերուն ամբողջական տպագրութեակա, ինչ որ անոր արամազդելի ուժերուն ամբողջական վաստակումը կը նշանակեր: Վահան թէքեան երկորոյ մեծ գլմէը՝ մեր սերունդին վայս արքայ արքայ ու խորոնկ զատաստանենք, անոնց նորայատա զեն վերեբումներ ընելու ընդունակ, լրագրութեան ինչ անապարտ մըն է շատոնց, ու չոնի կառելութիւն լիշտապներ իրակ պատմելուն: Ու թի՞շ այց ոչ ոք, քանի որ երրորդ վերապող Անոն Սեղբառսանը, իր կորդին վարժապատութեան տամանքներուն պարաւառ է աւելցնել ուրացումն ու լուսումն ալ լուսումն ալ արտօնութիւնները: Յամառ, արի, տաքէն ու զալէն խաղողական, ու քիչ շատ շարժումն անձնապէն մաս առաջ գետացի մը պէտք էր այդ խաչակրութեան համար: Այդ տիրուք պատիւը կը ներեց ինքի: իմ մերանդուրոց անձնաւորութիւնները մտնէն հանցած են, ու սակի պարզ բարիք մը չէ որ է մեկն համար, երբ կը պատրաստուի պատմութիւն, պատկեր(համ) զբեկա: Խրապայանեցնեն ինձնի հետ շփում չէ ունենցած միանոն Արքիաբանական Միւն յատկանշական անձննելը գիրքնել չէ որ ազգած են ին վայ: Խուրոին հետ ալ իմ յարաբերութիւնները բաւարա՛ր որպէսզի իմ ուղաւարութիւններ անձնաւային: Խոնանքին ինձնութիւնները ինչ կը նախնամ: Բայց արգէն, անոնց անձնն ու գործն չուը: Արևմտահայ Գրականութիւնն կը համըք առաջ վկայութիւններ, պատասխանուում մարդոց գրիչով: Այս լուսաբանութիւնները անոր անոր անոր վասպէի կը հոռոված իմ աշխատանքին մէջ առանուազն անձնականներ պահպանին: Մեր գնահատումները, զատաստանները գրական գործերու չուը միշտ կը մնան վերաբնակելի, գոփովուի և նոյնիսկ հիմնութիւններին: Այց գործներէ մեր անձնական տպաւութիւնները ունին վերաբարականն առողութիւն:

Զեմ դրած, սա տողերու ռենալու պահուն, չորսր սերունդին կիրու նախ, թիւին շատութիւնը բացատիկ յօնաւթիւն մըն է, ճեզէ առաջ: Միան կողմէն գիտման որ երկու հարուր մօտ մեծ ու պատիկ դրանքներ յա զգոր ձեռքը սառած միջացին ամէնէն տալջ իրենց անուները պիտի փնտուեն անոր մէջ: Զեմ զարմանար: Բայց ինչ արած, կ'ըսեն թեր՝ պատուակնեւ կըրայրենքը: Անքուսու սիրելի ի փափաք մէն է նիսի համար յետպատերացման սարունդին վրայ ըսել իմ խօսքը: Աւ գտնել իրաւին, անկեցին, զեղեցիկին բաժնից զէցին տակը անմ մեծամասութեանց, ըստառու միամատութեանց, անձակ տղիսութեան կամ գաւերակն ապրում:

ասոր իրականացրածին ընդմէջ անդունդը անդունդ է յաճախ: Ես իմ պարտքս ըբի իմ ու զիս կանխոց սերունդներուն հանդէպ իրենց երթագործ են: Անին ամէն պատեհութիւն իրենց սերունդոց վկայիր եղբ այդպիսի պէտք մը դրանք պատմա, իրենց:

Գրեթե լուս անցած եմ բայց ոչ-արտայայտի թէկուզ մեծահամբաւ անուններուն վրայէն։ Տաղանդին չափ՝ լիոր, աշարպաւած վաստակին տարգոտիւթիւնը, իմ ժողովութիւնը պատկերաց մասնայատիւթիւնները վարած են գիտ իմ ընտրաթեանց մէջ։ Այսպէս 1900 ը լեցուող երկու անուններ, մէկը՝ Յովհաննէս Ալքետ, մէրաց՝ Արտակէս Յարութիւնեան, թէկուզ իրարա հաւատար զան իրենց տաղանդներուն տեսակարար կրիս մէջ, որ իմաստով, պատմումայի հաջոր բարեած լրագրականութիւն մըն է, թայց զեղչած եմ Կապետը, այն պարզ պատճառով որ իր պատմումը չի պատմանիր իմ բոր ժողովութիւնը պարունակուն, ու լազգորդի իր իմաստութիւնն ալ պանդայժներուն ոնանեն է եղած իր տանին, ճիշտ ինչպէս է պարագան թիզզանդ Քէշեանին որ չանցնին հայ քրականութեան պատմութեան Կարաչէս Յարութիւնեան գէլ բանաստեղծ, անը բաւարար զատող, բայց մը գրականութեան համար բազմերախտ մշակ մըն է, Անկէ՛ իր զերը նմանապէս վարդամ Թաթուու և Վանան Մալէզեան, տաղանդի նախն եզրերով ծառ են իրաբար թայց Վարդամ Թաթուու ին քայլին ըլլացած է մեր գրականութեան, զած ըլլացվ հանգերձ մեր լեզուին մատէն նորին քանի մը քերթուած ներք։ Վ. Մալէզան իր սուրբ սոնին չափին մէջ առ մենագործութիւններուն, զանին իսկ վզեսայութիւններ մեր քանին չըլլացիութիւններ լուսաւորոց։ Այս քանի մը օրինանիները կը բացատքն ենք իմ զանցանիներուն ներքն զըստանակ նախն ըլլացն ըլլաց որ բարու զանցուազները ուսինի տակապիթ, քանի որ չկատ ու կառ ապրան են իրենց գրաքը։ Կար ժամանակ երբ նեսով

նութեան, և Հրանց նազարեանց անոնեսվ ուրիշ փարբեամ սնասիք մը՝ մեծ, աստղանի բանաս-  
տեղէ: Բարի աւրեմն իրենց բառն՝ մոլորած-  
ուուկ իրենց փառքերուն անկնճար, անայց խա-  
զազութեամբ, ծացին մէջ լայն մոռագումին,  
մայլութեան արգար քաժինին, որոնցից պահ  
մը զիբունք անջատեց, սորիշ կայքերու առաջ-  
նորդոց մեր իմաստութիւնը քառացն ալ քարյու-  
խն մը սևն արակու, ու պատիքութիւնի մը՝  
Աստուած ողորդիք անսնց զիսունի, զժախտու-  
թեան, բայց չփորձուի յարութիւն տալ անոնց  
գործին: Նմանապէս լուս եմ անցած մանեաանդ  
1900 շը քարարզուն շաբ մը փառքերու զլյայէն,  
որոնք մեր սնասիքութեան, պատմականին  
առանձնասիքութեանց մէջ աշխատանք են վատ-  
նած, բայց զբագէս մը նմալու համեստութիւնը  
յն արժանարած: Այս պատերուն հետ նիծիք կ'այ-  
ցել է աւրաւածքին Մատաթիւ իշագագալիք, որ  
աստեն մը, պաու մեր զականութիւնը ահարեկ



պահեց իր սոհեղաբեան գրաբարին զիւտով ու սպառնալիքովը, մեր պատմութեան երկարեց շատ գիտցուկ, յաւակնուն իր տրամաբանութիւնը, ու կարծեց դասձ ըլլալ այս ժողովուրին պատմութիւնը: Թէոդիկի բոլոր մեզքերը անշուշտ անկարող պիտի գային իր կոչ նըշակուհին անունը մընդմեռ մոռացումին ծոցը: Եթէ երբեք ինք՝ Տիկինը, ըլլալոր արհամարհած զըրպակնութիւնը, սահմանափակելով իր շատ իրաւ զայնութիւնը լրագրական սպասի մը: Ու թող շտաւ ապի փականզը մեր կին քրովներուն որոնք ինը հարուերէ վերէ այնքան ազդեկով սիրեցին, սիրերգին մեր գրականութիւնը, ասու բռուակումի մեզքերը այնքան տրուումի հաւանելով: Վաւան Մանուէկեան, Տիգրան Արքիաբեան, Գալուստ Անդրեասեան, Գրիգոր Շահնեսան, Եաքարեան, Ազեքսանզը Շաքենան, Գ. Գէտչկօսիթիւրեան, Գր. Խայրան, Ե. Մաստաքեան, Աւելոն գործեալ չունին իրենց մենազուութիւնները, հակառակ գւաերան իրենց տապաններուն, տրուած ըլլալով իրենց գործին անրաւարարութիւնը, ՀԱՄԱՊԱՑԿԵՐԻն մէջ իրենցմէ զաւէ նպաստի նիւարութիւնը իմ ուժերուն ըսպառում է զիլաւոր ազգակը սա զանցում մերուն:

Այսպէս ինչպէս կը ներկայանայ Արևմտաւայ գրականութեան սա ՀԱՄԱՊԱՑԿԵՐԸ, անիկա ծընունզ է պարտքի զգացման, երախափիք հատուցման զօրաւոր պէտքի մը: Վերը խօսեցայ շարժաբերէն որ իմ տակը սուսերու կը բրագր այս պարտաւատոյց վաստակը երբեք մտքէ չեմ անցուցած բրմութիւն, մոգուեառութիւն, բահանայապետութիւն, օբէնքներ ու տախտակներ բերողի ունայամին մարտաբեռութիւն Ոչ ալ իմ զնապուտներուս, կշիռներու ի պատպանութիւնն փաստարանական կորուի տիտիլիքի: Ես է է որ վստահ եմ զատելու արուքին հիմնական խօթութեան բոլորէն աւելի: Գրական նորոյթը, շաշակը, որ և է զգականութեան միշտ մանացու մղերը կազմեցին: Անոնք որ նար-Դիյը սատածացուցին, 1860-ին, անկան կին նախ իրենց հաշույն, երկորոգքարար շըճանին հաշույն: Դատիւլը իր ուժը կը քաղէ զդբախտաբար այդ միջակ արքէն: Քննազուութիւնը շատ շատ նպաստ մը կոնայ բերել մակայթի մը պատմութեան: Հատուն է որ ես անոր ուրացած եմ որի է դրական զեր, դրական ուղղութիւնները, պատրանքները, կիրքերը և յիմարութիւնները օանձանարող: Ոչ մէկ զորով կ'ազդուի իրեն ուղղուած ու բուօպիմին արքար թեւազաններէն: Ու բարեբախտաբար այսպէս է կարգ: Այլապէս աշխարհ պիտի ըլլալ ողողուած իրարու նման, իրար արժող թեւաւոր փառքերով:

Մի հարցնէք ուրեմն իմ հերոսութեան գինը: Այս գործին Կելինակը քառորդ զարէ աւելի կայ որ էնէին է ենթարկուած: Աստ իր յիմարութիւնը անշուշտ: Բայց կը խոստովանի որ բան մըն ալ չէ տուժած, իր մօտէն անցեր են զրուատիքը (շատ ժատ) ու պարսաւը (յորդառատ), բայց չեն

խորտակած իր պարիսպը: ուրիէ անիկա ցաւեր է միայն մարդոց անսպառ ու անծայրածիր անսպարծութեան ու փոքրոգութեան: Այսչափ:

Կը յայտարարեմ որ իմ զբայ զրուած որ ի է ուղակի էջ (անուղղակիները մշտ տեսեր եմ) գրուատուն կործանը, իմ կարգացաց: Ասիկա արմամարհանքն ազին առաջինութիւն մըն է, քանի որ երկու պարագային ալ բարիք մըն է տուողին ինչպէս ընդունողին: Ոիքած եմ հետևի կեանքին հանդէսին երբ անիկա թուղթերու պողոտաներով կը յառաջանայ: Հրազարակի ասպիտներուն, մասնեթիներուն, փառք պարագայ շահագիտողներուն ախորժակները երբեք չեն խօսած ինձի:

Օշակոն կը նկատուի մութ զրոզ մը, բարդ սնաբան մը, բնաւ գրել չկիտցող մը, ամէնչն առաջ գուուար կարգացուող մը: Զեմ պաշտպաներ իմ ուղի, զոր շեմ փոխած անջուշն ներկայ գործին մէջ: Ետապի միայն կը փոխին մարզիկ, առանց տառապանիքի: Հոգ տարած եմ ասկայն որ ՀԱՄԱՊԱՑԿԵՐԸ կարգացուի: Եթէ ոչ վեպի մը պէտք, գէթ առանց քիթ ու պոչի, պակնենքի, ինչպէս կ'ըսնե: Անը տեղ, ամէն առիթով, նոյն իսկ մասնենքի աշխարհին մէջ՝ որ կը հոչին զըսականութեան պատմութիւն: Ամէն մէկ հեղինակ ինձի համար մըն է, քանի որ իր գործը կամառառութիւնն է արգեն համարաւոր զգայութիւններու, բոլորն ալ բանտառած՝ բառերուն ծոցը, բայց ընդունակ՝ կեանքին փառաւութեան պատմութիւն: Ամէն մէկ հեղինակ ինձի համար մըն է, գործակը զիպի մը որուն անունն է դրածեալ Արե մտահայ Գրականութիւն: Դուք թերեւ շատ ալ յստակ չտեսնէք տարբերութիւնն որով կը զատուի իր քարանութիւնը ուրիշները, նոյն իսկ Արե ելահայ Գրականութիւննէն: Այս զերչինն մէջ գրագէտը զոնէ վստահ էր թէ կեանքի մը բանուորն էր, կեանքի մը որուն բոլոր լարերը կը մնային իր հասողութեան: Արեմտահայ Գրականութեան անզրանիկ գործաւորները միայն, մահուան մղձաւանչէն զերծ հագիներով աշխատեցան: Դրապայնները Արեստանէր այսինքն այս այդ գրականութեան ամէնէն արժանաւոր անունները մէկ կողմէն մասուան զէմ ճակատեցան, միան կողմէն կեանքն հալածուեցան: Ու զուք գիտէք անոնց մեծ մասին վախուցիւնը կ'այ աւելի սրամառու չէպէ քան այն զոր մեր երկու սերունդները ապրեցան, յօրինեցին իրենց արիւնովը:

Ո՞վ պիտի գըէ վէպը Օշականի մը:

Յ. ՕԾԱԿԱՆ

Հ. Գ. Բ. Բ.